

նական հանգամանքէն դուրս կ'ելեն . պատմաճնիս կը զարդարենք ծիծաղաւարժ և հաճոյ դիւցազն մը ընելու համար . և ինչպէս որ ուրիշներուն հաճոյ կրնայ ըլլալ՝ այնպէս կը ստորագրենք , և ոչ եթէ ինչ որ իրն է ստուգապէս :

Այբարտաւանը , որ ուրիշներէն ամենեւին կախումն ունենալ չուզեր , միշտ կը ջանայ իր հպատակութեան լուծը վրայէն թօթուել , տկար ու պակասաւոր ցուցնելով զանոնք որոնց որ պարտրկան է հնազանդելու . որչափ որ բարձր է աստիճաննին՝ այնչափ աւելի ալ մեր ստգտանացը նշաւակ կ'ըլլան . և այսպիսի դէպքերու մէջ չարամտութիւնն ալ աւելի հնարագէտ կ'ըլլայ , և ամենեւին չներեր իր հակառակորդին : Այլ երբեմն ալ անոնք որ այն անձանց բարիքը աւելի կերպով մը վայելեր են կամ իրենց հետ ընտանեանալու պատիւ ունեցեր են , լրբութեամբ իրենց անկատարութիւններն ու ախտերը կը հրատարակեն , որով բաց 'ի մեծարանաց սրբազան պարտքէն , զոր ոտքի տակ կ'առնուն , ապերախտութեան վատ և ամօթապարտ յանցանօք ալ մեղապարտ կ'ըլլան :

Իսկ անոնք՝ որոնց որ չարախօսը ուրիշին պակասութիւնը ծածուկ կը յայտնէ , իրենք ալ նոյնը շուտ մը ուրիշներուն ականջը կը դնեն՝ անոնք ալ իրենց ծանօթներուն , իրենց կողմանէ ծածուկ պահելու հարկ մը չտեսնելով : Արաքանչիւրը նոյնը ուրիշի մը առջև կրկնելու ատեն նորանոր պարագաներ վրան կը բարդէ . իւրաքանչիւրը իրեն կողմանէ քանի մը թիւնաւոր տեսութիւններ վրան կ'աւելցընէ , որով որչափ աւելի բերնէ բերան անցնի , այնչափ աւելի ալ կ'աճի ու կը թանձրանայ , հրոյ կայծի մը նման որ սաստիկ քամիով մը այլ և այլ տեղ տարուելով անտառներ ու գեղեր կը հրդեհէ . այս է ուրեմն չարախօսութեան վախճանը :

ՄԱՍԻՅԱԵՐՍ

Լիոնէի Նաւարեկոչիւնը :

Լիոնէի աղետալի դէպքը որ ծովաչու նաւարկութեանց ահաւոր և քրտամեղի պատահարներէն մէկն է , հանդիպեցաւ 1856 նոյեմբերի սկիզբները , և հարիւրէն աւելի անձանց կեանքն արժեց : Աբրոպական խիստ շատ օրագիրներ այս ցաւալի կորստեանս վրայ խօսեցան , և ինչպէս որ կը տեսնուի մարդկային շարութենէ առաջ եկած դէպք մըն է , որուն համառօտ պատմութիւնը ահա հոս կը դնենք :

Լիոնէ՝ Ալի-Աօթէն դէպ 'ի հաւր ճանապարհորդութիւն ընող շոգեհաւ մըն էր Ղազղիական-Ամերիկեան ըստաժ ընկերութեան , որ Լիվրբուլ շինուած էր 1855ին , հազար ինստուն տակառաչափի բեռ տանող . և այս վերջի ընթացքին մէջ 40 ճանապարհորդ և 94 նաւաստի ունէր . զլիսաւոր նաւապետին անունն էր Տըվօ , երկրորդինը Ռուսէլ . իսկ առաջին տեղակալը կը կոչուէր Աուստու-Սատթէոս , երկրորդը Լիւկիէն , և երրորդը Տիւպլօ :

1856 նոյեմբերի սկիզբները կէսօրուան ժամը 2ին ամենայն պատրաստութեամբ Ալի-Աօթէն ելլելով յաջող ընթացքով մը սկսաւ դէպ 'ի Աբրոպ առաջ գալ . օդը գեղեցիկ էր և հողմը աջողակ , անանկ որ երկրորդ օրը կէսօրուան մօտ 65 ծովային փարսախ ճամբայ ըրեր էր : Այլ տեսնուէր որ յաջող ու զուարճալի ճանապարհորդութիւն մը պիտի ունենային՝ որով ճամբորդներէն շատը նաւուն տախտակամածը երած շրջագայելով ովկիանու մեծութեամբը կը սքանչանային , իրենց ցանկալի փունքը երազելով :

Արեւոյեան մետասաներորդ ժամուն ամէնքը ներս քաշուած , միայն նաւուն պահպանութեանը համար հարկաւոր եղած անձինքը վերը մնացեր էին . գիշերը մութ ու տխուր էր , այն պատճառաւ Լիոնէ իրեք լոյս վառած էր : Այլքոր ատանկ առաջ կ'երթար՝ յանկարծ իմացան որ աջ կողմէն նաւ մը բոլոր ա-

ուգաաստները բայցած շիտակ իրենց վը-
րայ կու գար, մէկէն շոգենաւէն սու-
լելով ձայն տուին ու աջակողմեան կա-
խուած սիւնը վար իջեցուցին նաւը
պաշտպանելու համար. բայց մեղք որ
շատ ուշ էր. վասն զի այն միջոցին որ այս
գործողութիւնս կ'ըլլուէր դիմացէն ե-
կող եռակայմ նաւը վրայ հասնելով
| իոնէի կողերուն զարնուեցաւ :

Այս հարուածէս մեծապէս փա-
սուեցաւ | իոնէն. վասն զի այն նաւուն
վիթխարի ցուկը | իոնէի կողը խրե-
լով, երկու մակոյկ ջախջախեց, միջին
կայմին բունը խորտակեց և ըրած պա-
տառուածքը հասաւ մինչև օձխի համ-
բարանոցը :

Ագրիական, որ ամերիկացի զարնուող
նաւուն անունն էր, փութալով շուտ մը
ինքզինքը ազատել, | իոնէի տախտակա-
մածին վրայ թողուց իր ծայրի կիսար-
ձանը, որ սև վիշապ մըն էր ոսկեզօծ
բաշերով ու աչքերով, ու տէգ մը բե-
րանը ոսկեզօծ նոյնպէս, ու ինքը ձամ-
բան առաջ տարաւ. տասը վայրկենի
չափ աղաղակի ու շփոթութեան ձայ-
ներ լսուեցան Ագրիականէն, երկու
թնդանօթ արձրկեց ու խաւարին մէջ
աներևութացաւ :

Օարնուելու միջոց նաւապետը մէ-
կէն դէկին քովը վազեց. իսկ մէկալ եր-
կու հրամանատարներն ալ իրենց պաշ-
տօնին պահանջած տեղը կեցած էին .
նաւաստեաց գլխաւորը մէկէն վար վա-
զելով նաւաստիքն և ձանապարհորդնե-
րը արթնցուց աս ահաւոր խօսքը ըսե-
լով “ Այլէք բարեկամք, կ'ընկղմինք ” :

Ապատմելի աղաղակ մըն է բրգաւ
աս մահագուշակ ձայնէն : Ղանապար-
հորդները կիսամերկ ու խառն 'ի խուռն
տախտակամածին վրայ թափեցան ու
եղածը իմանալ կ'ուզէին, իւրաքանչիւրն
իր կրած վախը ուրիշի մը պատմելով :

Այս միջոցիս դեռ | իոնէն 10 վայր-
կենի չափ ընթացքը առաջ տարաւ,
բայց յանկարծ դանդաղելով իր երա-
գութիւնը կեցաւ. ջուրը սկսաւ կողէն
ներս վապել և գործիքներուն մէջն ալ
թափանցելով կրակը մարեց. գլխաւոր

մեքենապետը ծանոյց որ շտեմարաննե-
րը ջրով լեցուած էին և նաւը ընկղմե-
լու վտանգի մէջ էր :

Տըլօ, ասանկ յուսահատ միջոցի մէջ
առանց ամենեւին այլայլելու “ Ահ դժ-
բախդ ընկերք իմ, ըսաւ, ահա ջուրը
ներս կը լեցուի ”, ու հասարակաց փըր-
կութեան համար իւրաքանչիւրին ընե-
լու գործը պատուիրելով, հրաման տը-
լաւ որ ջրհանները բանեցնեն, որոնք
դժբաղդաբար օձխի փոշուովը խցուած
ըլլալով անգործածելի եղան. որով հարկ
եղաւ մէկէն դոյլերով ու տակառներով
ջուրը պարպել, որ ալեաց բռնութենէն
երթալով աւելի կը զեղանէր : | Ինչդեռ
նաւաստեաց մէկ մասը կ'աշխատէր ջրին
երեսէն վար եղած ծակը խցելու, մէ-
կալ մասն ալ ձանապարհորդաց խմբին
հետ բոլոր բեռները աջ կողմէն դէպ 'ի
ձախը կը կրէր, որպէս զի շոգենաւն
այն կողմը հակելով ժամանակ ըլլայ մէ-
կալ նաւաստեաց դիւրութեամբ իրենց
աշխատութիւնը առաջ տանելու : Այր-
կու հրամանատարք ալ քանի մը նաւաս-
տիներով ետևէ էին առագաստներու
օգնութեամբը նաւը կողմնակի ծռելու,
որպէս զի դիւրաւ կարենան ծակը գո-
ցել : Ատաղձագործները ջրին ծակը գը-
տան որ 33 հարիւրորդամէրք բացուածք
մըն էր 'ի լայնութիւն և 66 հարիւրոր-
դամէրք յերկայնութիւն : Ահէկէն ան-
կողիններով և վերմակներով ուզեցին
ծակին բերանը խնուլ և բոլորը մէկէն
խոթեցին նաւուն կողերուն մէջ :

Այց ափսոս որ բոլոր այս աշխատու-
թիւննին անօգուտ էր. վասն զի նաւը
ամենեւին ահեակ կողմը չէր ծռէր, և
ջրին բռնութիւնն ալ երթալով կ'աւել-
նար. որով նաւը աւելի ծանրանալով
բոլոր աշխատաւորաց ջանքը անօգուտ
կը հանէր :

Այս վտանգաւոր միջոցին նաւապե-
տը տեսնելով որ շոգենաւը հետզհետե
կը ծանրանայ, բոլոր բեռները ծովը
ձգել տուաւ :

Այս վիճակիս մէջ անցուցին նոյեմ-
բերի այն երկայն ու ցուրտ գիշերը, և
անկարելի է բացատրել թէ այն 134 հո-

գին ինչպիսի տառապանք ու ահուգող քաշեցին . բայց ՚ի վերայ այսր ամենայնի բողորը միատեղ կ'աշխատէին հասարակաց փրկութեան համար , ամէն վայրկեան ու մաներկրորդ կասկածելով որ չըլլայ թէ յանկարծ նաւով մէկտեղ ծովուն անդունդներուն յատակը իջնան : Ամէնքը կրնան երեւակայել թէ ինչպիսի անձկութեամբ կը սպասէին լուսանալուն որ կարենան ճշգիւ իմանալ իրենց վտանգին աստիճանը , և թերևս հորիզոնին վրայ քանի մը փրկարար առաջաստներ տեսնեն :

Արջապէս լուսացաւ , բայց շատ ուշ . մէկէն սկսան ջանքերնին կրկնապատկել , որպէս զի կարենան նաւը կորսուելու վտանգէն ազատել : Առաջատի մը օգնութեամբը նաւը ահեակ կողմը ծռելնին իրենց մեծ ուրախութեան պատճառ եղաւ , յուսալով թէ անով ջուր առնող ծակը կարենան գոցել : Բայց ափսոս որ ուրախութիւննին քիչ տևեց , տեսնելով որ ըրած տաժանելի անդուլ աշխատութիւննին օգուտ մը չէր ըրած ջուրին քանակը նուազեցնելու՝ զորն որ արգիլելը մարդիորէն անկարելի էր : Բայց թէ որ կարենային գոցել ալ , ջրին երեսէն վար կար ուրիշ ծակ մըն ալ քան զառաջինը վտանգաւոր :

Ազած գոյլերուն վրայ աւելցուցին երկու մեծ տակառ ալ , որոնց մէկը երբ կ'ընկղմէր միւսը վեր կ'ելլէր , շարունակաբար վարի յարկին ջուրը պարպելու համար , զորոնք ամենայն ինամբով նաւապետն ու պաշտօնակալները ՚ի գործ կը դնէին : Առաւօտեան ութերորդ ժամէն ինչուան երեկոյեան երեքը՝ միակերպ աշխատելով հազիւ թէ քիչ մը յոյս առեր էին ջրին նուազելուն , բայց ՚ի զուրջուրը նորէն սկսաւ լեցուիլ , որով բան մը չվաստրկեցան բոլոր նաւուն բեռները ծով թափելովնին : Ամաց կամաց ղեկին կողմը սկսաւ խորասուզիլ , նաւաստիք և ճանապարհորդք ուժէ ընկած էին ՚ի սաստիկ աշխատանաց , և խոր լուծիւն մը տիրած էր ամենուն վրայ :

Ան միջոցին որ այլք նաւուն վրայ կ'աշխատէին , նաւապետը լատտ մը շի-

նել կու տար շոգենաւին կայմերէն , առաջաստակալներէ , տախտակներէ ու պարաններէ , որուն վրայ երկու տակառ գինի և երկուք ալ ջուր և ամիս մը բաւելու չափ 50 հոգւոյ համար ուտելու պաշար դնել տուաւ , որոնք որ անոր մէջ պիտի պատսպարուէին :

յամը երեք էր , երբոր հրաման տրուաւ նաւապետը որ մակոյկները ծով իջեցնեն , որոնք էին երկու մեծ մակոյկ՝ իւրաքանչիւրը քսանըհինգական հոգիի համար , ուրիշ երկուք մ'ալ քսանական հոգւոյ համար և երկու պզտիկ ալ վեց վեց հոգւոյ համար : Ղանապարհորդ կանայք որ Վիոնէին ծայրը կեցեր էին նաւապետին հետ՝ այլ և այլ նաւակներու մէջ մտան . Տրլօ առաջինին հրամանատարութիւնը Սուսէլ նաւապետի երկրորդին յանձնեց՝ որուն մէջ տեղաւորուեցան գործաւորաց գլխաւորը , մեքենագործը , իր եղբորորդին , 10 նաւաստիք , 10 պատանիք և ուրիշ տասն ալ պզտի տղաք : Արկոյկներէն առջինին մէջ մտաւ Պէօկրանտ , երկրորդին մէջ Վաւիօ , Տիւպլօ երրորդին , Վիւկիէն չորրորդին : Այնպէս յայտնաւորուեցան և երկու պզտիկներն պատրաստուեցան . նաւարկութեան կարևոր գործիքներն ալ իւրաքանչիւրին բաժնուեցաւ , միայն Վիւկիէնի գործի չմնաց . ասանկով ալ բոլորովին թողլով Վիոնէն մտան այս նաւակներուս և լատտին մէջ որ 20 մէգր երկայնութիւն ունեցող պարանով մը շոգենաւուն կապուած էր :

Ինչ անհամեմատ տարբերութիւն այն ահաւոր լուծենէն , որ միայն ալեաց ձայնէն կ'ընդհատէր , և քաւասունըութ ժամ առաջ ճամբայ ելլելնուն ուրախութեան աղաղակներէն , երբոր Վիւ-Աօթըր թողած կը հեռանային :

Վաւապետը խուցը կանչեց բոլոր նաւակներուն հրամանատարները և աշխարհացոյց տախտակին վրայ ցրցուց թէ որ կէտին վրայ էին այն միջոցին՝ և թէ ինչ ուղղութիւն պէտք էին բռնել որ ամենէն մերձաւոր ցամաքը կարենային հասնիլ :

Տրլօ, միշտ հանդարտ ու անխռով՝ մօտալուտ վտանգը աչքին առջևը տեսնելով հանդերձ, ամենայն ինձամբ ու ջանք կ'ընէր ճանապարհորդաց և նաւաստեաց փրկութեանը համար: Ըորս նաւակներուն հրամայեց որ ամբողջ այն գիշերը՝ Վիոնէի քովէն չհեռանան. իսկ ինքը դեռ նաւուն մէջն էր իր առաջին տեղակալովը մէկտեղ և ուրիշ քանի մը անձինքներով, և երկու պզտի մակոյկներն նաւուն քով կապուած էին:

Այն իրիկուն առաջին մահահարաւէր պատահումը եղաւ, որով ճանապարհորդներէն անոնք որ աւելի վախ և աշխատութիւններէն ոգեսպառ եղած էին՝ ցրտէն սառեցան: Իսկ Տիւսլօ տեղակալին հրամանատրութեան տակ եղած նաւակն ալ շոգենաւին կապուած ըլլալով՝ որպէս զի անոր քովէն չհեռանայ, ալեաց բռնութենէն սաստկապէս լաստին հետ զարնուելով անանկ վնաս կրեց, որ հազիւ թէ մէջիններն ատեն ունեցան լաստը անցնելու. որով նաւակը թեթեւալով չընկղմեցաւ և ալեաց վրայ շատ օրեր տատանելէն ետև նոյեմբ. 8^ն՝ Վեթիւն շոգենաւը գտաւ զանիկայ, որուն մէջ կային երկու ուղղեցոյց գործի, մէկ հեռադիտակ, և այլ և այլ թղթեր որոնք այն շիթութեան միջոց հոն մուցեք էին:

Արբօր երկրորդ առաւօտը լուսացաւ, յայտնի կը տեսնուէր Վիոնէի վայրկենէ վայրկեան բոլորովին ընկղմելու վտանգը. ուստի նաւապետը հրաման տուաւ իրեն հետ շոգենաւուն մէջ եղողներուն որ մակոյկները իջնան, և ինքը դարձեալ միայնակ շոգենաւին վրայ մընայ ըսելով թէ, ինքը իր պատասխանատուութեան պարտքը կատարելու համար ինչուան նաւուն բոլորովին աներելութեանալը վրան պիտի կենար: Եւ մը ու թին երէք նաւակները հեռացան Վիոնէէն, իսկ լաստը դեռ շոգենաւին հետ կապուած էր և մարդ մը կացինը ձեռքը կը սպասէր որ եթէ նաւը ընկղմէր մէկէն պարանը կտրէ:

Վիոնէի, լաստին և երկու պզտի մակոյկներուն վրայ, որոնց մէջ ընդ ամէնը

վաթսուն հոգի կային, ամենեւին լուր մը ինչուան հիմա լուած չէ, որոնք անշուշտ Սվկիանոսին անդնդոցը մէջ թաղուեցան: Մ'հ, ինչպէս ահաւոր և երկայն եղած պիտի ըլլայ իրենց այն սև ճգնաժամը, անհրաժեշտ մահուան մը դէմ կռուելով:

Իսկ մեծ նաւակներուն գալով, ինչուան երեկոյեան հինգերորդ ժամը միաբան թիավարութեամբ առաջ կ'երթային հիւսիսային—արևմտեան ուղղութեամբ, ինչպէս որ իրենց առաջուց ըսած էր Տրլօ նաւապետը: Իայց յանկարծ թանձր մտախուզ մը պատեց չորս կողմերնին, և Վիկիէնի հրամանատրութեանը տակ եղած նաւակը բաժնուեցաւ մէկալ երկուքէն, որոնց վրայ նոյնպէս ինչուան հիմա տեղեկութիւն մը առնուած չէ, որով այս միայն մնաց յետին նշխար Վիոնէի նաւաբեկութեանը, որուն մէջ կային 17 անձինք, միայն այն աղետալի դէպքէն ազատած: Իսնց մէջ կային իրեք տիկնայք, զրեթէ կիսամերկք, որոնք թերևս ցրտէն սառած կ'ըլլային, թէ որ նաւաստիք իրենց զգեստներովը զրեքնք չպատսպարէին: Իսկ անոնք իրենց տկարութիւնը մոռցած՝ կը ջանային նաւաստեաց խրախոյս տալ և քաջալերել. բայց երբ գիշերները վրայ կը հասնէր կարծես թէ իրենց գերեզմանն աչքերնուն առջև բացուած կը տեսնէին և յուսահատութիւններէն կը սկսէին լալ:

Յետ անօգուտ փորձեր ընելու մէկալ կորսուած երկու նաւակներն ալ գտնելու համար, Վիկիէն տեղակալը շարունակեց ճամբան ըստ կարի հիւսիսային-արևմտեան ուղղութեամբ, որովհետև ուղղեցոյց չունէր: Ընթաց նաւաստին որ ղեկը բռնած էր քաջութեամբ ինչուան վերջը ձեռքէ չձգեց զայն: Իրենց այս ողորմ վիճակին վրայ՝ աւելցաւ երեկոյեան իննին ատենները սարսափելի մրրիկ մը, որ իրեք օր տեւեց. ծովուն խռոված ալիքները կարծես թէ բոլորովին ծածկել կ'ուզէին այն տկար լաստափայտը: Իննայն ոք կրնայ իմանալ թէ ինչ քաջած կրնան

ըլլալ այդ երեք օրերուն մէջ, որ երբեմն ձիւն և երբեմն կարկուտ կը տեղար ան-
ընդհատ, խեղճ նաւաբեկելոց տառա-
պանացը լրումն տալու համար: Արկու-
հոգի մէջերնէն սառեցան ցրտէն, որոնց
դիակը ստիպուեցան ծով ձգել:

Շուքօ, այն աներկիւղ ու քաջասիրտ
նաւաստին, որ ծնկուրներուն վրայ մէկ
ձեռքովը կանանցմէ մէկը բռնած կեցած
էր, և մէկալովը ղեկը կը կառավարէր,
կը խրախուսէր միանգամայն մէկալ ըն-
կերները որ չքանին. և մինչդեռ ինքը
աս կերպով կը ջանար բոլորին փրկու-
թեանը պատճառ ըլլալ, ահա խեղճին
ահեակ բազուկը բոլորովին սառեցաւ.
նմանապէս իր մէկալ ընկերներն ալ
ցրտէն անհնարին նեղուած կը տագնա-
պէին: Այնչափ աղետից վրայ եկաւ ա-
ւելցաւ քաղցի և ծարաւոյ նեղութիւնն
ալ. վասն զի ունեցած պաշարնին առ-
ջի օրը ծովուն սաստկութենէն աւ-
րուած էր և միայն տակառ մը գինի
անփնաս մնացեր էր: Արբ գիշեր կ'ըլ-
լար իրարու փոփոխակի բարի գիշեր կը
մաղթէին, մինչդեռ կանայք հեծեծա-
լով կու լային: Այց ուլ արգեօք մէջեր-
նէն կրնար յուսալ որ երկրորդ օրուան
պիտի հասնէին:

Այնպիսի լուսացաւ վեցերորդ օրն
ալ: Արեկոյեան վեցին ատենները,
սրտերնին յուսոյ նուազ նշոյլ մը ծագեց,
տեսնելով հեռուէն պղտի նաւ մը. բայց
մեղք որ ծովը անանկ սաստիկ խռոված
էր՝ որ չէին կրնար նաւակնին դէպ 'ի
այն կողմը ուղղել, որովհետև յայտնա-
պէս վտանգ կար ահաւոր և անյագուրդ
ալեաց ձեռքը մատնուելու: Արկորդ
առաւօտը բոլորովին աներևութացաւ
այն նաւը:

Աթութներորդ օրը, օդը քիչ մը խա-
ղաղացաւ, կարծես թէ իրեն անընկճե-
լի նահատակներուն հետ անդուլ կուռե-
լէն յոգնած. թէպէտ և ծովը դեռ կը
ծփար, բայց աս անյուսալի անգորրու-
թիւնը քիչ մը ժամանակ տուաւ այն
ցրտասառոյց և պարտասեալ նաւա-
տեաց որ քիչ մը ոգի առնեն, թէ որ
կարելի է հանգչիլ կամ ոգի առնուլ

այնպիսի անգութ բաղդի մը ձեռք խա-
ղալիկ ըլլալէն ետքը:

Աթերորդ առաւօտը “ փրկութիւն,
փրկութիւն ” ըսելով ամենքը միաբե-
րան սկսան կանչել, ուրախութեամբ
զիրար գրկելով: Ա երջապէս տեսան հե-
ռուէն եռակայմեան նաւ մը որ անգղիա-
ցի կը կարծուէր: Ա նաւս անկարելի
էր որ չտեսնէր այս տառապելոց ըրած
նշանները: Շուքօի պատմածին նայե-
լով՝ ինքը տեսեր է ինչուան տախտա-
կամածին վրայի եղած անձինքը, և
գրեթէ գրեթէ կարգալու չափ եղեր է
նաւուն անունը որ Ա. գրով կը սկսի ե-
ղեր: Այց աս նաւս ալ որ ապահովա-
պէս տեսաւ զիրենք ամենևին փոյթ մը
չընելով իրենց մօտենալու՝ հեռացեր գա-
ցեր է, թողլով զիրենք անյուսութեան
և ալեաց ձեռքը: Այնպէս ուրիշ նա-
ւաստի մըն ալ կը հաստատէ, թէ տա-
րակոյս չկայ որ տեսած չըլլան զիրենք,
այլ կամաւ անհոգացեր են իրենց փրկու-
թեանը համար քովերնին մօտենալու.
և որպէս զի նաւուն անունը ճանչցուե-
լով՝ մէջիններուն վատահամբաւութիւն
և անարգանք մը չըլլայ, ուստի անծա-
նօթ մնալու համար՝ նաւուն անունը
ծածկեր են առագաստ մը վրան ձգե-
լով: Այց մենք մարդկութեան պա-
տոյն համար աւելի կ'ուզենք որ տե-
սած չըլլան, քան թէ տեսնելէն ետքը
անօգնական թողած ըլլան. բայց ինչ
որ ալ ըլլայ աս նաւս ալ յաջող քա-
միով քիչ ատենի մէջ աներևութացաւ:

Յետին աստիճանի լքում մը տիրեց
խեղճ նաւաբեկելոց վրայ յոյսերնուն աս
կերպով պարապ ելլելովը. բայց կենաց
պահպանութեան այն բնական զգացու-
մը դեռ ուժ կու տար իրենց նոր նոր
փորձեր ընելու փրկութեան համար, ո-
րով չէին դադրէր անխոնջ դէպ 'ի հիւ-
սիս առաջ երթալէն:

Աբողջ ութ օր եղած էր որ այսպէս
Ա իոնէի տարաբախտքը կենաց և մահու
մէջ անատոյգ մնացեր էին: Աններորդ
առաւօտը առագաստ մը նորէն հորիզո-
նին վրայ տեսնուեցաւ. մէկէն նաւակը
հոն ուղղելով, բոլոր ուժովնին սկսան

Թիակներու օգնութեամբ առաջ երթալ : Պարնայ յոյս . վասն զի յաջող քամի մը ելլելով անիկայ շուտով շուտով առաջ գնաց , և իրենց անկարելի էր որ նաւակին ընթացքովն անոր կարենային հասնիլ : Բայց այն միջոցին նաւաստեաց լքմանը նոր եռանդ մը յաջորդելով՝ վերջին փորձ մըն ալ ըրին իրենց ուժին : Երբ ատեն ուրիշ նաւ մը տեսնուեցաւ հորիզոնին վրայ որն որ յաջող քամիով մը դէպ 'ի նաւաբեկելոց կողմը կու գար :

Երանկ իրեք ժամ անձանձրոյթ աշխատելէն ետեւ , վերջապէս նաւէն տեսնուելով , նաւը սկսաւ իրենց մօտենալ , և ամենայն մարդասիրական հիւրընկալութեամբ զիրենք ընդունեցաւ . նաւապետէն սկսեալ բոլոր մէջինները ձեռքերնէն եկած խնամքը ցրցուցին այս դժբաղդներուն վրայ :

Ես նաւս որ Պրեմացի էր ու Պալթիմորէն Պրեմ կ'երթար , կը կոչուէր Ելիզա . նաւապետն և բոլոր մէջի նաւաստիները ամենայն խնամք և մարդասիրութիւն ցրցուցին խեղճերուն . այս նաւը մտնելուն երկրորդ օրը ժամը եօթին ուրիշ նաւ մը տեսնուեցաւ որ նոյնպէս Ելիզա կը կոչուէր և համպուրկէն Ելի-Ելթոք կ'երթար 150 Վերմանացի գաղթականներով : Պրեմացի նաւապետը նաւաբեկեալները՝ իրենց ուզելովն ու հաւանութեամբ , համպուրկցի նաւուն յանձնեց , բաց 'ի երկու հոգիէ որոնք ուզեցին Պրեմ դառնալ :

Չորս օրէն հասան Ելի-Ելթոք նոյեմբ . 14^{ին} երեկոյեան ժամը հինկին , և չկրնալով մաքրատան պաշտօնարանէն հրաման առնել , հոն մնացին նոյն գիշեր , և երկրորդ օրը գետին մէջէն առաջ երթալով խարխիս ձգեցին : Ելիկիէն մէկէն փութաց շոգենաւին ընկերութեան գլխաւորներուն ներկայանալ , և անոնց ընկերակցութեամբ Վաղդիական հիւպատոսին առջևը ելլելով՝ երդմամբ հաստատեց պատահած դէպքերուն ստուգութիւնն և ծանոյց իրեն հետ խալըսած անձանց անունները :

Երդէն ծանօթ է ընթերցողաց Ելիկիէն վնասուելէն ետեւ ողջ մնացած նաւաբեկելոց քաշած անտանելի նեղութիւններն և թէ ինչպէս ճամբան երկու հոգի մեռած էին , թէ Շուքոկտրիճ՝ նաւաստին ձախ թեւը կորսնցուցած էր սառէն , և քալելու անկարող եղեր էր ոտուրները չբռնելով՝ երբոր Ելի-Ելթոք հասան . նոյնպէս իրեն ընկերներէն շատերն ալ իրմէ ոչինչ պակաս վնասուած էին :

Ելի-Ելթոք հասնելէն ու ծանուցանելէն ետեւ իրենց գլխուն հանդիպած անկարծելի դժբաղդութիւն , Ելիկիէն տեղակալը երկու օր վերջը մէկէն դարձեալ ծով մտաւ շոգենաւով մը որ երթայ մնացած լաստն ու նաւակները փրկատրուէ : Իրենց այս խուզարկութեանը ժամանակ ձիւն , փոք , անձրև և մըրրիկ անպակաս էր : Ենօգուտ ելլելով այս առաջին փորձերին , առանց լքանելու երկրորդ անգամ մըն ալ փորձեցին , բայց ան ալ վախճան մը չունեցաւ : Երջապէս յուսով մտուրնին դրին որ թերևս այն կողմերէն անցած նաւեր զիրենք գտած ու ընդունած ըլլան ու այսպէսով դարձան իրենց տեղը . բայց ինչպէս որ յայտնի է , միայն 17 հոգի ապրեցան այս արկածէն :

Ելիկիէն տեղակալը այս դէպքին մէջ ցրցուցած արութեանն , և մարդասիրութեամբ իր ընկերներն փնտռելու ելլելուն համար , Եգէոնի պատուոյ պատուանշանն ընդունեցաւ :

Երիտիպպոս անգամ մը ուրիշէ մը բամբասուելով առանց բան մը ըսելու սկսաւ նոյն տեղէն հեռանալ . չարախօսը ետեւէն վազեց ու հարցուց թէ ինչո՞ւ կը փախչիս , վասն զի , ըսաւ , դուն ինչպէս կարողութիւն ունիս չարախօսելու , ես ալ իշխանութիւն ունիմ չլսելու :

